

## ԻՇԽԱՆԱՑ ԿՂԶԻՔ

(Տես յէջ 329)



ոյեմբեր ամիս գեռ չէր անցած, երբ Նիկելոր, ատելի եղած ամենուն իւր յափշտակութեանց և հարստահարութեանցն համար, իւր զոհը գեռ շատ մօտ տեսաւ, իրիկուն մը նաւ մը մօտեցաւ Բրինքիբրոյի, մէջէն զինուորներ եղան, և կայսրուհին պէտք եղաւ դարձեալ իր բանտապահից ետեէն երթայ: Տարտանելիէն հեռու տարին Մետելի, հին Մետիլինէ քաղաքը Լեսպոս կղզւոյն մէջ: Այն անտառախիտ, կանաչ և զուարթ կղզւոյն մէջ՝ իւր բանտարգելութիւնը շատ աւելի խիստ եղաւ, քան ինչ որ էր Բրինքիբրոյի վանքին մէջ, կայսրը հրաման տուած էր վերջին խստութեամբ հետը վարուելու: Արդիւուած էր որ մէկու մը հետ ալ յարաբերութիւն չ'ունենայ, ամէն ազատութիւն, ամէն դրամական օգնութիւն վերցուցին: և այն որ իւր յաղթութիւններովը զմայլեցուցած էր անդգայ Բիւզանդացիները, ցնցոտի զգեատներով՝ քիչ ատենէն հարկաւոր իրերէն ալ զրկուեցաւ: կ'ըսեն, որ մինչև պէտք եղաւ որ մանէ՝ ապրուստը ճարելու համար: Այս անտանելի կեանքը իւր աստիճանի կնոջ մը համար, այսպէս անհանդուրժելի նուաստութիւնը շուտ ճնշեց հոգի մը որ վարժած չէր անանկ նուաճուելու: 805, Օգոստոս 9ին Լեսպոս գաէն ութը ամիս վերջը, Եռինէ վախճանեցաւ աղքատի մը պէս, միայնութեան և մոռացութեան մէջ: Այն ատենուան ժամանակագիրը, որք յաջողութեան

միայն ետեէն են, հոգ ալ չեն ըրած էր: ուինէի վերջին վայրկեաններուն վրայ յիշատակութիւն մը ընել: Մարմինը թաղուեցաւ, կ'ըսեն պատմագիրը, 'ի Բրինքիբրոյ, այն վանքին մէջ, ուր քանի մը օր միայն ապրած էր:

Երբոր Խաչակիբրները 1204ին բիւզանդիկունը առին և (Անց) Անգելոսի կայսրական ցեղը վանտեցին, այս խիստ յաղթականները թագաւորաց և կայսրուհեաց գերեզմանները բացին: մեծ կարմիր պորփիւրէ դագաղներն և կամ պատերու մէջ կանաչագոյն խոռոշներն կոտրեցին, և Պորփիւրութենաց ասկորները հոգի տուեն: միայն Եռինէի գերեզմանը, այն որ քիչ մնացեր էր Մեծին կարողակի կայրառուհին պիտի ըլլար՝ խնայեցին, կըսէ աւանդութիւնը: Վերջին դարերուն մէջ բոլորովին ճնշուեցաւ պատմութեան մէջ այսպիսի անուանիկնով մը յիշատակը: այն գեղեցիկ կանաչ տապանաքարը, որ հին Ամենափրկիչ եկեղեցւոյն քով կեցած է հիմայ և աղթիւրի աւազան եղած է, հաւանական չէ որ ըստ ժողովրդեան աւանդութեանը՝ այն երևելի Բիւզանդիցից իշխանուհոյն վերջին հանգստարանն եղած ըլլայ: Բայց Եռինէի ստուերը թափառելու է գեռ Բրինքիբրոյի անբնակ ծովեկերաց վրայ, որ իւր անկարող արցունքները տեսած են: և թէ որ մեռելները կը ձգեն երբեմ իրենց հանգստարանը, քանի մը վայրկեան մեզի հետ ապրելու համար, կայսրուհին շատ անգամ պէտք է եկած ըլլայ նստելու տը-

խուր և լուռ, անուշահոտ կղզւյն բարձր գագաթան վերայ, սօսեաց և մրտենիներուն մէջ, և երկայն ատեն դմայլերով նայած ըլլալու է այն բազմաթիւ մինարէներով քաղաքին վրայ, որ իր գեղեցիկ մայրաքաղաքին յաջորդեց. կոսրոտած վկայ իր մեծութեանը և իր ոճիրներուն.

Ոսկիէ և պղնձէ Բիւզանդական դրամիերն (besants, follis) Եսինէի և իր որդույն անունովը փորագրուած, շատ սակաւագիւտ են և գեղեցիկ շինուած են. Ոսկիէ դրամներուն վրայ, որք իր խնամակալութեան ատեն կոխուած են, իր և տղուն կիսանձները երկու կողմն բռնած են: Իսկ Եսինէի յափշտակութենէն վերջը կոխուածներուն վրայ իր դէմքն, որ դրամագիտական բացառութիւն մ'է, դրամներուն թէ աջ և թէ ձախ կողմն կը տեսնուի, ինչպէս թէ այս չափազնց փառասէր միտքն գիտցեր էր հնարել, աղէկ հասկըցնելու համար, որ ինքը միակ կայսրուհի է: Իւր գծագրութիւնը թէպէս և անարուեատ փորագրուած, աղնուական, և բարակ են, բիւզանդական պատկերաց իտութեան աւանդական անշարժութեան տակ: Երեսները լեցուն և յօյր է. գլուխը թագ մը՝ ոսկիէ շրջանակով, որուն վըրայ մարգարիտներ շարու ածեն, և գագաթը եռանկինի սրածայր, վրան ալ խաչ մը. ծանր օղեր դրած մարգարիտով և գոհարներով զարդարեալ, որք մինչև քունքը կը համնին, կայսերական հագուստը, մեծ քառակուսի ձևով բանուած, բոլոր գոհարիկներով և կարգ կարգ մարգարիտներով զարդարուած, ձեռքը խաչակիր գունտը և կայսրական ոսկիէ գաւազանը: Մ'իսն մէկ տիտղոս մը գրուած է Եսինէ կայսրուհի: որ դրամին երկու կողմն ալ փորագրած է:

Պատմեցի թէ երբ Եսինէ կատարեց իր տղուն վրայ այն ահոելի ոճիրը, որ իր խելքովն և գրեթէ հանձա-

րովն հանդերձ, իւր յիշատակը զգուելի ըրաւ, Բրինքիբոյ զրկեց այն մէկ հատիկ աղջիկը, որ խեղճ տղան ունեցեր էր իր առջի կնոջմէն հայազգի Մարիամէն: Այս պղտիկ իշխանուհին որ Եփրոսինէ կ'անուանէր, իւր հօրը անկման ատեն եօթը կամ ութը տարեկան էր. երկու տարի առաջ իր մայրը շնութեան սուս ամբաստանութեամբ, վասն զի բարի և համեստ իշխանուհի մ'էր, փակուած էր կայսեր հրամանաւը վանքի մը մէջ վասն զի կ'ուղէր ազատ ըլլալ, որ կարենայ առանց նույն թէոդոսի այնպէս կը տեսն ալ վերջապէս իր էրկանը աշքէն իշխանով վանքի մը մէջ փակուած ըլլալու է, երբ ուրեմն Եսինէն ալ գնաց հոն միւսներուն պէս վանքին միայնութեանը մէջ փակուելու, բոլոր այս նախկին զոհերուն քով, այն ատեն մայրաքաղաքին մօտիկ վանքերուն մէջ չորս իշխանուհիք կային, որոնց երեքը կայսրուհիք բռնի մայրապէտ եղած էին մէկ մէկու զոհ, որք սրտանմիկի օրինակներ եղան այս Բիւզանդական կենաց ընդունայնութեանը, անցնելով վայրկեանի մը մէջ փայլուն յաղթանակէ հազար անգամ աւելի վատ անկման: Թէ որ այնչափ իշխանաց և իշխանուհեաց մէջէն, որ կոստանդիանոսի յաջորդաց սրբազն աթոռին վրայ նստած կամ անոր մօտեցած են, հանենք այն իշխանները և իշխանուհիքը որ աթոռընկեց եղած են, վանքերուն մէջ փակուած, խեղած և կամ պարզապէս սպաննուած, մինչեւ ցման իշխանութեան մէջ մնացածներուն ցանկը՝ կարգէ դուրս կը կարճընայ:

Իսկ պղտիկ իշխանուհին Եփրոսինէ անմեղ մարտիբոս մը կատաղութեանց, որ անպատիւ կ'ընէր իւր ընտանիքը, միւսներուն պէս աղիտալի վախճան մ'ունեցաւ, կ'երկի թէ առաջ փակուած էր այն աղջկանց մեծ վանքին

մէջ, զոր Յուստինիանոս կայսրը շինել տուած էր, և Եռինէ գեղեցկապէս նորոգած, ուր որ ինքն ալ եկաւ, ինչպէս տեսանք, Լեսպոս աքսորութիւն առաջ քանի մը օր անցնելու: Աւրեմն Հոկտեմբերի մէջ 802ին մամ և թոռն, մէկը իւր կենացը գրէթէ վախճանին հասած, միւսը գեռ կենաց սկիզբը, նոյն վանդին ծառողեաց տակ իրարու հանդիպեցան, մի և նոյն կրօնական կրթութեանց մասնակից ըլլալով մայրապետի քողին տակ: Այս վանդէն ծեր մայրապետը և պատիկ նորը նժայն ելան, մէկը Միտիկիլի բանտին մէջ վըշտէն մեռնելու, միւսը աթոռը ենելու, ուսկից միայն անցներ պիտի: տխուր և քաղցը կերպարանք մը, որ զարմանալիկ կ'երենայ այն արիւնահեղպատմութեան արհաւրաց մէջ, 803ին քըսանն վեց տարի էր որ կոստանդինի և Մարիամու աղջիկը Բրինքիբոյ կ'ապրէր յուսահատական միակերպութեան մէջ: Բիւզանդիոյ վանքի մէջ վակուած աղջկանց կենօք. քսան տարի էր որ Եռինէ ալ մեռած էր, Նիկեփոր լոկոմետ Միքայէլ, Ռանկապէ, Ղեւոն Հայկազն, անցած էին աթոռոյն վրայէն, ամէնն ալ յաջորդաբար սպանութեան և արիւնահեղութեան փոթորիկներէ քշուելով:

Միքայէլ Թոլուատն, Ղեւոն Հայկազնոյն սպաննիչն, երեք տարիէ՝ ի վեր կը թագաւորէր, և թիկնածու թափմասին ապստամբութիւնը լուզգած էր սարսափելի մահուամբ: Յանկարծ հին վանքին լուռ կամտրներն դուրսի ձայներէն հնչեցին և հետաքրքիր մայրապեսները վերցուցին աշուշնին իրենց հեզ կնգուղին տակէն: Նոր կայսրը՝ չի դիտցուիր ինչ առթով տեսած էր Եփրուինէն, որուն երկայն արգելանքն ալ աւելցուցեր էին պայծառ գեղեցկութիւնը:

Այն վարկեանէն ՚ի վեր՝ անծանօթ փորիգացին իր բարերարին սպանութեամբ աթոռն ելած, մոլեկան ցան-

կութեամբ սէր ձգած էր Եռինէի թոռանը, և կը փափաքէր անոր հետամուսնանալ. բայց երկու արգելք կային, որոնցմէ մէկը անյազթէ լի կերևնար իր սիրահարութեան: Նախ որ արգէն կարգուած էր թեկղի հետ, ուսկից զաւակ մ'ալ ունեցեր էր թէստիկէ անուամբ, որ իր յաջորդն պիտի ըլլար: Թիեկղ ալ կոշտ հարիւրապետի մը աղջիկ էր, և կարգուած էր՝ երբ Միքայէլ պարզ զինուոր էր և թրուատութիւն ալ ունէր, որ իրեն մականուն եղած է, երկրսորդ և բուն արգելքն էր՝ որ Եփրուինէ վանք մը տած էր իր պափիկութենէն ՚ի վեր, և ուխտն ալ ըրած էր: և Աստուծոյն նուիրուած կոյսն ըստ կրօնաւորական կարգաց՝ չէր կրնար ձգել իր խցիկը, բայց միայն երբ վանքէն գերեզման տարսէր, կուսանի մը ամուսնանան շատ վատ երկույթ մ'ունէր: Վերջապէս ենթագրելով ալ՝ որ թեկղ կամայ կամ ակամայ յանձն առնուր բաժնուիլ, երկրորդ հարանեաց ինդիրն կը մեար, որուն եկեղեցին չէր կրնար թոյլ տալ: Այնչափ գժուարութիւնները վերցուցան, և անկարծելի դէպք մը եկեղեցւոյն զիշողութիւնը, կայսեր զօրութիւնը ամեն բնդգիմութեանց յաղթուղ եղան: Թիեկղ շատ յարմար ժամանակ մեռաւ: Այն ատեն, ըստ պատմագրաց, Միքայէլ այնպիսի կոշտ խորամանկութեան մը ձեռք զարկաւ, որ պատիւ չէր բերեր անոնց սրամնութեան՝ որ այս խնդրոյս զոհ գացին: թէպէտօրինակը արդէն առաջ արուած էր Հռովմայեցուց պատմութեան մէջ կողոգիսաէն, երբ Ագրիպանան ուզեց կին առնուլ: Ամենուն գիմաց մեծ գըժկամակութիւն ցըցուց երկրորդ պսակըն. մի և նոյն ատեն ծերակուտէն քանի մը հոգի իրմէն խրատուած՝ յանձն առին խնդրել իրմէ ամենուն գիմաց, որ երկրորդ անգամ կարգուի յանուն կայսրութեան, որուն աթոռին մէկ հատիկ թագաֆառանգ մը

կար : Խալու աեսարան մը ձեացաւ , կայսեր կ' ազագակէին ծերակուտին մէջ : Առաջ մերժեց սնդութեամբ , անոնք ալ իրեն կրկին աղաւելով ոտքը ինկան :

Դարձեալ չզիջաւ , սպասելով որ ձեւացեալ սպասնալիքներուն հասնին : Այս ատեն միայն երկայն տարտամութեամբ մը , ինչպէս թէ գաղտնիքը , զոր կը պահէր՝ շրթունքները կ' այրէին , հառաջելով մը բաւ , որ կին մը միայն աշխարհին մէջ կրնար իր երկրորդ պատկին սարսափը փարատել , և թէ այն կինն էր Եփրոսինէ : Խաղը խաղցուած էր , բոլոր ծերակոյտը միամիտ կամ խարդախ գործակիցներ , որ խարուել կ' ուզէին , կայսրը ծափահարեցին , որ առիթէն օգտուելով հրաման մը հանել տուաւ նոր կայսրուհոյն համար , թէ իրեն յաջորդն պիտի ըլլար՝ իւր բոլոր տիտղոսներովը , երբ իրմէն վերջը գեռ ապրէր . և այն տղան որ իրմէ պիտի ծննանէր , աթոռակից պիտի ըլլար իր թագաժառանգ Թէոփիէին հետ :

Ճարտար կայսրը ասանկ ապագայն ապահովցնելով՝ խկոյն ետսէ եղաւ գըլուխ հանել այդ միութինը , որուն այնչափ կը փափաքէր : Եփրոսինէ կայսրուհի եղաւ 'ի մեծ ցաւ բարեպաշտից : որք կայսրութեան հագար ու մէկ չար գուշակութիւններ կ' ընէին :

Անձանօթ են մեզի այդ գիպուտածին մանրամասնութիւնքն , և թէ ինչ ընդգիրնութիւն ըրաւ եկեղեցին : Այնտեն հաւանական այն է՝ որ Անտոն Սիլլէ պատկերամարտ պատրիարքն , մարդահաճոյ և ցոփ բարուք , գիտցաւ այսպէս յարմարցընել՝ որ կայսեր ուղածը շրւտ կատարուի : Այս եղեռնա-

ւոր ամուսնութիւնը անպառուղ եղաւ : Մինչ այն տիսրալի կայսրութեան ատեն , կայսրութիւնը կը կորսընցընէր յաջորդաբար ամենէն գեղեցիկ գաւառները , Կրետէ , Սիկիլիա , Կալամբրիա և Բուգիա , ամբողջ լոնգորաբդիայի թեմը Սարակինուներէն յափշտակուելով , ինքն անհոգ Միթքայէին եւր կնոջ վրայ անմիտ ախտիսքը և ուղղափառաց դէմ ատելութեամբը՝ ժամանակը կ' անցընէր , իւր հրամանովը եւթիմիու Սարդիկէի մետրապոլիտն խարազանով սպաննուեցաւ , վասն զի պատկերաց յարգութիւն կու տար : Այս անփոյթ կայսրը՝ կը խնտար գաւառաց կորստեան վրայ , որուն Արարացիք կը տիրէին , և կ' ուրախանար անամօթաբար , այս կերպով կայսրութեան մտածմուկներուն մէկ մասէն ազատելուն վրայ : 829ին Եփրոսինէին հետ կարգուեէին վեց տարի վերջը՝ մեռաւ , մաղձամանին ծակելովն : Այն յանկարծական պատահարը ցըցուց թէ ինչ ոյժ կ' ունենար գիրք մը , որ թ . գարուն Բիւզանդիոյ ծերակուտին բռնի երգմանը վրայ հաստատուած էր : Թէոփիէլէ աթոռը եղածին պէս , բանի տեղ չդնելով հօրը որոշմունքը , որ վերջին ծերութեան սիրոյ հետեւանքն էր , հրաման շտուաւ Եփրոսինէին իրեն աթոռակից ըլլալու : Սակաւամանակիայ կայսրուհին գտրձաւ նորէն այն Բիրենքիբայլ վանքը , ուր իւր կեանքը անցուցած էր : Աւրիները կ' ըսին , թէ կասարիայի վանքը փակուեցաւ : Դարձեալ լոռութիւնը պատեց իւր վրայզքը . ակամայ միանձնուհին գարձեալ մշտնշնապէս մտաւ այն ստուերին մէջ , ուսկից պէտք չէր ելնել ամենեւին :

( Ճարայարելի )

